

ՁԵՌԱԳՐԱԿԱՆ

ԻՐԱՆՏԱՅԻ ՏԵՊԼԻՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

ԹԻԻ 556 ՀԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳԻՐԸ

«Սիոն»ի 1972ի թիւ 3—4ի մէջ, էջ 161, ներկայացուցինք քանի մը հատը այդ ձեռագիրներուն: Այս անգամ կը ներկայացնեմ թիւ 556 Աւետարանը, որ դժբախտաբար չէր աննուեր հրատարակուած շարքին մէջ իր տեղը: Նախ հոս կու տամ այս Երկաթագիր մագաղաթեայ Աւետարանին բոլոր յիշատակարանները:

1. էջ 9ա, Մատթէոսի Աւետարանին մեծագիր Գ սկզբնագրին ձախ կողմը: Աղագրութիւնները սղարգած եմ բոլորգրով.

Քրիստոս Յիսուս Քո

ԱնճԱՌ

ԾՆՆԴԵ

ԱՄԲԴ Ո

ՂՈՐՄԵԱ

ԱՇԽԱՏ

ՈՂԻ ՆԿԱՐ

ԻՍ ԵՒ ԿԱ

ՁՄոցիս ԱԲԲՐահամի

2. էջ 40ա, լուսանցքին վրայ, կանաչ յատակով կլորակ դարգածէին մէջ, ղեղին ներկով անխնամ բոլորգրով. «Տ(է)ր ա(ստուա)ծ սղորմեա Դաւթի եւ Եղբա(ւր)»:

3. էջ 45բ, նոյնպէս. «Տ(է)ր ա(ստուա)ծ նաեա յիս ե սղորմեա ինձ»: Իսկ էջ 55ա, նոյնպէս, սակայն անընթեանի: Իսկ էջ 82ա, նման նախորդներուն՝ ուր կը կարդացուի. «Քաղաքերից է աւետարանս»:

4. էջ 82ա, գրչէն, Մատթէոսի վերջը, Երկաթագիր.

ՄԵՂԱԽՈՐ ՈՄՆ ԵՒ ԱՆԱՐԺԱՆ ԱՅՍՄ ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ

ԳՐՈՒԹԵԱՆ ՅԱԻԵՏԻՍ ԿՈՉԵՅԵԱԼ ԱՂԵՐՍԷ ՅԻՇԻԲ

Ի Քրիստոսի

5. էջ 103բ, կլորակ լուսանցադարդի մէջ. «Տէր Աստուած Ողորմեա ԱԲՐահամի»: էջ 111բ, վերնոյն նման. «Տ(է)ր յ(իսու)ս լոյս խաւարելոց լուսաւորեա»: Իսկ էջ 113բ, քառակուսի դարգածէի մէջ, կարմիր յատակի վրայ, ղեղին գրով. «աւգնեա ինձ ա(է)ր»:

6. էջ 147բ, կլորակի մէջ լուսանցքին, հաղիւ բնթեանի. «Տ(է)ր յ(իսու)ս եւ զիս Աւետիս»: Իսկ նման վերնոյն էջ 189, հաղիւ բնթեանի. «Պահեա զիս ի գայթակղութենէ»: Եւ դարձեալ նոյնպէս. «Ուղաբերից աւետարանս յիշեա ի»:

7. էջ 216ր, Ղուկասի վերջը, գրչէն, Երկաթագիր.
 ՅԻՇԵԱ ՏԷՐ ՉՄԵՂԱՊԱՍՏ ԳՐԻՉՍ ԱԻՆՏԻՍ
 ՀԱՆԴԵՐՉ ԹՈՎՄԱՅԻՒ ԵՒ ԽԱԶԱՏՐՈՎ ԵՒ
 ՔՐԻՍՏԱՓՈՐ ԵՒ ՊԱՐԳԵՒԵԱ ՄԵՉ ՉՈՂՈՐ
 ՄՈՒԹԻԻՆ ՔՈ Ի ՔՈՒՄ ԳԱՍՏԵԱՆԴ ԱՄԷՆ :

Իսկ էջ 223ր, լուսանցքի կտրակին մէջ. «սարս է յիշել զրանն տե-
 օրն»: Ուրիշ մը, էջ 248ա, բոլորովին անընթեանյի մինչ էջ 262ա. լուսանցքին
 կտրակին մէջ հազիւ կը կարդացուի. «Պէնդակոստին»: Իսկ ուրիշ կտրակի մը,
 էջ 275ր, մասամբ կտրուած, կը կարդացուի. «Եղբայր»:

8. էջ 280ր, Բ. սին, Յովհաննու վերջը, գրչէն, Երկաթագիր.
 ՓԱՌՔ

ՆԻՆ Աստուծոց Ընդ ՀԱՍԻ ԻԻ
 ԸՈՒՄ ԵՒ ՍՐԲՈՅ ՀՈԳԻ
 ՈՅՆ ՅԱԻՏԵԱՆԱ
 ԱՄԷՆ .

ԶՇԱՐԱԳԾՈՂ Սուրբ ԱԻ
 ԵՏԱՐԱՆԻՍ ԶՅՈՔԱ
 ՅԱՆՅ ՊԱՐՏԱՌՈՐԱ
 ԱԻՆՏԻՍ ԵՒ ԶԽԱԶԱ
 ՏՈՒՐ ԵՒ ԶՔՐԻՍՏԱ
 ՓՈՐ ԵՒ ԶԹՈՎՄԱՅ ՓՈ
 ԽԵՅԵԱՍ Ի ՔՐԻՍՏՈՍ ԵՒ ԶՍԸ
 ՏԵՓՆՈՍ ՊԱՏԱՆԻ,
 ԱՅՂ ԵՒ ԶԾՆՈՂՄՆ ՄԵՐ
 ՅԻՇԵԱՁԻՔ Ի ՔՐԻՍՏՈՍ ՅԻՍՈՍ .

Ըստ 4, 7 եւ 8 թիւ յիշատակարաններուն, գրիչը ինքզինք կը կոչէ
 Աւետիս: Աւետիս գրիչ մը գրած է 1176ին Երևանի Մատենադարանի թիւ 5619
 ժողովածուն՝ Կամբջաձորու վանքը, ստացող Քրիստափորի համար: Յուցա-
 կին համաձայն գիրը միասին, բոլորգիր է, մինչ այս թիւ 556ը Երկաթագիր
 գրուած է: Գուցէ նոյն գրիչը գրած է թէ՛ բոլորգիր եւ թէ՛ Երկաթագիր: Աւե-
 տարանը, իր սրբազան հանդամանքով, նախընտրուած ըլլալ Երկաթագրով
 գրուելու:

Թիւ 7 յիշատակարանին մէջ, գրիչը՝ Աւետիս, կը խնդրէ յիշուիլ
 «հանդերձ թովմայիւ եւ Սաշատրով եւ Քրիստափոր»: Նոյն անունները կը
 կրկնէ նաև թիւ 8 յիշատակարանին մէջ, ըսելով. «Պատարուր եւ զՔրիստա-
 փոր եւ զԹովմայ փոխեցեալս ի Քրիստոս»: Ուրեմն զոնէ թովման վախճանած
 էր երբ Աւետիս գրչու թիւնը կը վերջացնէր: Ըստ իս, Սաշատուր, Քրիստա-
 փոր եւ Թովմա՝ Աւետիս գրչին միարանակիցներն էին, որոնք զուցէ եւ սա-
 տարեցին նիւթապէս գրչութեան, եւ քանի որ գրչութեան ստացող չի յիշ-
 ուիլ, արդար է խորհիլ որ յիշուած անունները Աւետիս գրչին հետ միասնա-
 բար պատրաստեցին Աւետարանը իրենց վանքին Եկեղեցւոյն համար: Օժան-
 դակոյններուն շարքին պէտք է նշանակել նաև Ստեփաննոս «պատանի»ն:

Թիւ 1 եւ 5 յիշատակարաններուն մէջ այդ Աւետարանին ծաղկող,
 մանրանկարող եւ կազմող («աշխատողի նկարիս եւ կազմողիս») կը յիշուի Ար-
 բահամ: Իսկ թիւ 2 յիշատակարանին մէջ յիշուած կը գտնենք, լուսանցազար-
 գին մէջ, Դաւիթ եւ Եղբայրը: Մանրանկարող եւ կազմող Արբահամ, իր կա-

բողոքներն արամադրած է՝ Հաւանարար անվարձք Աւետիսի գրած եւ իր բնկերներէն նիւթապէս օգնուած Աւետարանին կատարման: Հաւանական է որ Դաւիթ ու իր եղբայրն ալ բանով մը օժանդակած ըլլան մանրանկարչական եւ կազմարարական աշխատութեան եւ ծաղկոզր՝ Աբրահամ՝ յարմար գատեր է գայն յիշել լուսանցազարդի մը մէջ, ատիկա բաւ Համարելով Դաւիթ եւ իր եղբոր բերած օժանդակութեան Համար: Որովհետեւ Դաւիթ եւ եղբայրը ծաղկումի մը մէջ ձեռագրին սկիզբը կը յիշուին, ատիկա մեղի կը թելադրէ խորհիւ որ բուն գրչութեան շէն ստատրած, այլապէս գրչի յիշատակարաններէն մէկուն կամ միւսին մէջ պիտի յիշուէր:

Գրչութեան մօտաւոր ժամանակը յարմար է Երեւանի Մատենադարանին թիւ 5619 Ժողովածուի գրչութեան ժամանակին՝ որ է 1176 թուականը: Կարելի է որ, թէեւ պէտք է երկու գրչութեանց յիշատակարաններուն ոճը եւ այլն աւելի մանրակրկիտ քննել, Տրպլինի թիւ 556 Աւետարանին եւ Մատենադարանի թիւ 5619 Աւետիս գրիչները նոյնը ըլլան: Քիչ մը աւելի ուժ կը բտանայ մեր այս կարծիքը երբ նկատի առնենք որ Մատենադարանի թիւ 5619ի ստացողը կը կոչուի Քրիստապիտր, որ Տրպլինի թիւ 556 Աւետարանին մէջ Աւետիս գրչէն երկիցս յիշուած Երեք անուններէն մէկն է:

Գրչութեան վայրը կրնայ Կամրջածորու վանքը ըլլալ, ուր այդ ատենները կար գործունեայ միաբանութիւն, Ժ դարէն սկսեալ գտնէ:

Օրիորդ Սիբարսիի Տէր ներսէսեան, որ անդլերէն ցուցակադրած է Տրպլինի այս ձեռագիրները, կը կասկածի որ թիւ 556ի մանրանկարող եւ կազմող Աբրահամը նոյնը ըլլայ Մատենադարանին նշանաւոր Հաղբատի Աւետարանին (1211էն) կազմող Աբրահամին հետ: Սակայն վերջինս լոկ իբր կազմող կը յայտնուի եւ իր ծաղկող կամ մանրանկարող ըլլալուն մասին ոչինչ կ'ըսէ, մինչ թիւ 556ի Աբրահամ կազմողը որոշ է որ բարձր կարողութեամբ բնտիր ծաղկող մըն էր: Աբրահամ նկարող ունի ինքնուրոյն շարադրանք, մանաւանդ իր Աւետարաններու սկզբնաթերթերուն խորաններուն Համար: Յաւալի է որ իր ձեռքով իսկ կազմուած ձեռագիրը մեղի չէ Հասած իր այդ սկզբնական կազմով, որով իր կազմարարական արուեստին մասին շատ բան մը չենք գիտեր, սակայն զինքը զնահատելի կը գտնենք իբր վարպետ ծաղկող, արժանի՝ մեր բնտիր ծաղկողներու շարքին գասուելու:

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ